

այլևս այդ ազնիւ ու լայն ճամբէն պիտի յա-  
ռաջանայ զէպ ի հեազնեակ աւելի պայծառ ու  
գեղեցիկ հորիզոններ : Մարդութիւնը Լա-  
զարին կը պարտի ֆրանսական ժամանակակից  
պատմութեան այդ մեծ դրուագը , որուն հե-  
տեւանքները անհուն եղան ու անհունապէս  
բարեբար : Եւ ատի Լազարի մեծագոյն փառքի  
տնտեսողը կը կազմէ :

Անձնութեութիւնն ու կորովը զոր Լազար  
ցոյց տուած էր Տրէյֆիսի խնդրոյն մէջ , իր ա-  
րենակիցներուն , մանաւանդ կարգ մը հրէատե-  
հաց երկիրներու մէջ տառապող ցեղակիցնե-  
րուն հրացումը , երախտապիտութիւնը հրաւի-  
րեցին իր վրայ , ինչպէս եւ անոնց ազայաւոր  
հրաւիր իրենց բոլորին զատր սասնձնելու :  
Լազար խուլ չմնաց զժողովներու կոչին : Քը-  
նաց Ռումանիա , այնտեղի Հրէաներուն տառա-  
պագին կացութիւնը մտէն ուսումնասիրեց ,  
ու Փարիզ գաբձին անոնց կրած նեղութիւն-  
ներուն վրայ գրեց մը հրատարակեց : Մտա-  
ցիւր էր ուրիշ երկիրներու մէջ տառապող Հը-  
րէաներու ալ կացութեամբն զրադիլ , բայց  
մահը վրայ եկաւ , — անակնկալ ու վաղամամ  
մահ մը որ ջնջեց ամբողջ մարդկութեան զիս  
երկար առեմ օղակար ըլլալու սահմանուած  
գոյութիւն մը :

Լազար մինչեւ վերջը հաւասարիմ մնաց իր  
սկզբունքներուն : Հրէաները կը պաշտպանէր  
ամէն բանէ առաջ որովհետեւ անխառնածնե-  
րու հայաժողովներն են . եւ անոնց պաշտպա-  
նութեանը ինքզինքը նուիրելով հանգեցնե-  
րեց անոնց ի նպաստ չըրաւ բան մը որ ու-  
րիշ կեղեքակներու վնասարի կարները ըլ-  
լայ . եւ արդէն առիթ չփայտցուց ապացուցա-  
նելու համար թէ իր սիրտը բաց էր բոլոր  
ցաւերուն համար , ուրկից ալ գան անոնք :  
Պրիւսէի հայասիրական համաժողովին , — որ  
գոմարուեցաւ ասրի մը առաջ , — ինք ալ գը-  
նաց Բիւյարի , Փրկւանուի , Թորէսի հետ : հարե-  
սահարուած ժողովրդի մը կացութիւնը բար-  
ւորելու համար եղած ֆանքերուն աջակցելու :

«Ջահակիր» մըն էր ինք ալ , ինչպէս կ'ըսէ  
Բիւյարի իր բնկիւրջ յիշատակին նուիրած դե-  
ղեցիկ յօդուածին մէջ : Արի ու ազնիւ բա-  
ղուկը որ այնքան խրոխտաբար վեր կը բռնէր  
իր ջանը՝ մարդկային ազջամուղջին վերեւ ,  
փշրուած է այսօր Մահուան կոյր դարչապարին  
տակ . բայց լոյսը որ այդ ջանէն արձակուե-  
ցաւ՝ չպիտի կորսուի :

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ



ՅՈՒՔԸ

Գիշերին մէջ երկինքն հետուն  
կարմրեցաւ յեղակարծ .  
նւ նայուածքներն անցողիկներուն  
Հոն յառեցան ըլլամայտ :

Վեհ էր պատկերն ու մեծախառ,  
Ձոր սեւ խորքին վրայ մութին  
Անեքեոյթ ձեռք մը ճարտար  
կը նըկարէր հըրաչաղին :

Խիրանին վառ ու յողթական  
Հոն կ'անուշնար մանրակի  
Նուրբ փոշիով մ'օգածածան .  
Ու ցոլեբերով ալմաթ , ոսկի :

«Ի՛նչ հոյակապ լուսնի ծագում . —  
կը գօչէին հրացարար  
Անցորդներն , — ա՛խ , ի՛նչ անպատում  
Հրապատութիւն ակնուպարար :

«Կամ Հիստուայ» մը գուշէ նոր ,  
Կամ հին Աստուած մ'որ կ'վերածնի՝  
Լոյս երկունքով մը փառաւոր՝  
Մեծ համբոյրէն երկիր 'ւ երկնի ու  
նւ ան հրդէն մըն էր անդ  
Որ հոն հետուն զժողովրդ գիւշեր

իր մասն չունին՝ տակ բոցահեղ  
կը հայեցներ ու կը թաղէր :



կնքերը որ ըսքանչազին  
կը յատին վառ պատկերներուն  
Ուր մեծ քերթող մ'իր հոգիին  
Հօսեցուցեր է լոյսն համբուն :

Կ անդիտանան յաճախ թ'աղբոր  
Այդ լսյաք՝ ցոլքն է հրդեհին  
Որով վայրագ մասերը խոր  
կը մաշեցնեն անոր հոգին :

ՏԵՐՎԻՇ

ԳՐԱԿԱՆ ԵՐԵՎՈՑԻ ՄԸ

Նոյեմբեր 21ի իրիկունը, հարիւր յիսունի  
չափ գրագէտներ, արւեստագէտներ եւ արու-  
եստաաւէրներ՝ ամէն ազգէ՝ հասաքուեցան Սո-  
սիէթէ Սազանթի ճաշարանը, «Էս Փիլեմօ զը-  
րական հանդէսին գործունեութեան տասնեւ  
հնգամսակը տօնելու համար : Երեկոյթին, որ  
կազմակերպուած էր հանդէսին այժմեան  
անօրէն Պ. Կարլ Պօլսի նախաձեռնութեամբ,  
կը նախադասէին Ռոտէն արձանագործն եւ Փոլ  
Ասան : «Էս Փյուիմ», «Մեծքիւտ ար Ճրանայի,  
«Մըզիւ Պլան»-ի եւ ուրիշ քանի մը հանդէս-  
ներու հետ, օրկանը եղած է Ֆրանսական զեռ-  
րայոյցին գեղեցիկարիտական ձգտումներուն :

Անահիտի անօրէնը, որ հրաւիրուած էր  
մասնակցելու այդ հացկերոյթին, արտասա-  
նեց քաժայածառ մը. որուն թարգմանութիւնը  
կը հրատարակենք ստորեւ :

Տիկիններ, պարոններ,

Շնորհակալ եմ Պ. Կարլ Պօլսին՝ հաճած ըլ-  
լալուն համար զիս հրաւիրել այս հացկերոյ-  
թին ուր մտաւորականներու խումբ մը հա-  
ւաքուած է այս իրիկուն տնջու գեղեցկա-  
գիտական արի ճիշդ զոր տասնեւհինգ տարիէ  
ի վեր պարզած է «Էս Փիլեմօ»ը : Այդ թերթը

«Մերթիւր եր Ճրանային» եւ ուրիշ քանի մը  
պարբերականներու հետ, նպատած է Ֆրանս-  
սական արւեստին նոր ու հիանալի մէկ փու-  
լին զարգացմանն ու յաղթանակին : Ճրանայի  
մտաւորական կեանքին երեւոյթները բովան-  
դակ խորեղ մարդկութեան վրայ կը հառա-  
գայթին ու ամենարարձր կարեւոր թիւն ու-  
նեցող զէպօր կը կազմեն, աշխարհիս ամէն  
մասերուն մէջ : Գեղեցիկութեան ծարաւ քոյր  
մտքերուն համար վերջին քառորդ դարու Ֆր-  
րանսական մտածման ազնիւ, չգոր ու ան-  
քան ճոխ ծաղկեւորում մին է մտաւորական  
ամենէն թանկարիցի քանձեռեղն որով մարդու-  
թիւնը կարենայ պարծիլ, Հայ գրականու-  
թիւնը անոր խորին հրապոյցն ու բեղմնաւոր  
ազդեցութիւնը կրած է, ինչպէս եւ օգտուած  
էր Ֆրանսական մտածման նախորդ փուլերէն :  
Նատ քաղցր պարտականութիւն մըն է ուրեմն  
որ կը կատարեմ այս իրիկուն՝ յայտնելով այս-  
տեղ հայ մտաւորականներուն երաստագի-  
տութիւնը այն ամէն բանին համար զոր կը  
պարտին Ֆրանսական մտքին փառաւոր գործին  
ոնդհանրապէս, եւ վերջին շրջանին հոյակապ  
փթթումին մասնաւորապէս :

Բայց այս հաւաքումը ինձի կը թուի ունե-  
նայ աւելի բարձր նշանակութիւն մըն ալ :  
Ինձի կը թուի թէ գեղեցկագիտական որոշ  
ճիգ մը տօնելով, այս ոեղ խմբուած կոչնական-  
ները կը փառարանեն միեւնոյն ատեն Նոյն  
ինքն իսկու թիւնը Արուեստին, այն աստուա-  
ծային յատկութիւնը որ մարդն ունի Գե-  
ղեցիկութիւն տեսիլելու : Եւ ոչինչ աւելի վե-  
հաշուք է քան այսպիսի հանդէս մը : Ոչինչ  
անու աւելի մխիթարելի, աւելի կազդուրելի է,  
անոնց համար որոնք կը տատապին իրէշային  
տղեղութիւններէն, վայրենի անդթութեանէն  
կեանքին այնպէս ինչպէս մարդկային անդթ-  
տակից մեծամասնութեան ապուշութիւնը կա-  
յացուցած է զայն Մեծ պիտիանք մըն է՝ հաս-  
տատել անպամ մը եւս, ու հանդիսաւոր կեր-  
պով մը թէ մարդկային ամբոխին անհուն ու  
զազրատեսիլ ծովին վերեւ, ուր կը տե-  
րապետին անասնական Բբտութիւն ու Ան-  
արգարութիւնը : Կը ցցուի իբրխառ ու մա-  
քուր փարտուր ազատ, գիտակից ու գեղեցիկ  
Մտածումին : այդ փարտուր զոր կատուցած են  
հանձարը, աստուպանքն ու զիւցազնական ե-  
րազը ընտրանչներուն, այսինքն ճշմարիտ